

Պ Ա Ր Տ Ի Զ Ա Կ

Ն Յ Ա Հ

Ուսկից, այսպէս, նայուածքիս առջև յանկարծ փըռուեցար,
չին ու աղուոր յուշերու կախարդագեղ տեսարան,
Զոր լեռան լանջը մը, ինչպէս պատկերակալ տիտանեան,
Վեր կը բըռնէր ծովուն դէմ, հոն, երկընքին տակ պայծառ:

Երբ կը խայտար, օր մը, մէջըդ տակաւին կեանքը չէն,
ինձ կը թուէիր ամրակուռ զուն կառաշար մը անվերջ,
Որ շոգեպինդ իր վազքին հըպարտութեանը մէջ պերճ
կ'անցնի արագ, սանտրըւած կանաչութեան մը մէջէն:

Հիմակ, սակայն, որ աըրատում ամայութեան մէջն անհուն
կախուեր է վրադ, զուն պատկերն են, աին, մահուան թափորին,
Ուր կը մըտնէ ներս յուշիկ գերեզմանէ մը լըոին.

Ու զգայութիւնը միակ, զոր կու տայ տեսքդ իմ հոգւոյն,
Մահասարսուռ զօգանջին զանգիւնն է այն աըժգոյն՝ խոր,
Ուր կ'իջնէ հատ հատ սըրախս մըթութեան մէջ սըզաւոր,

Ա Ե Ն Ե Տ Ի Կ

❖

Ջրանցցն ամրողջ խըճանկար մ'է կարծես գեղեցիկ.
Սուլը Մ'արկոս՝ պալատներն իրենց գոյնն ու ոսկին
Լեցուցեր են առատ ծոցն ի վար կապոյտին,
Ուր, կոնցին մէջ պորփիւր, կը լոզնայ վենեափկ.

Զի՞ տեսեր բայց հեշտանքն այս երկար, խեռ վազքով
Հեռուէն կը հասնի, զերդ զազան ահազին,
Նաւ մը մեծ, որուն ճիշն ու լործունեցն երախին
կը ցընցեն՝ կը լըլըրճն ամէն ինչ, օդն ու ծով:

Մուին աղտոտ կը պըղէ սըրութիւնն եթերին,
Մինչ անտես լախտերու հարուածին տակ վայրագ
Պատկերին նյակապ կիտուածներն կը փըշըւն.

Ու թըռչուուն կոնտոլներն, որոնց շուրջը նաւին
Խըռնըւած են արդէն, լաճներն են ըստահակ,
Ուր եկեր են ծողվել բեկորներն թանկագին:

ՑօՏԱՐ